

ԿՈՎԿԱՍԸ ԻՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՄԲ

ՏԱՆՈԹ. — Այս գրութիւնը գլուխ մըն է Կովկասի մասին պատրաստը-
ւած գիրքէ մը, որ պիտի հրատարակուի մօտերս, նախկին նախարար եւ մեր
աշխատակից Ա. Դիւլիանդանեանի կողմէ։ (Դիւլիութեան համար կը վերա-
ծենք արեւմտեան աշխարհաբարի)։

«Կովկաս» անունին զրականութեան մէջ առաջին անդամ կը հան-
դիպինք յոյն նշանաւոր ողբերդու Եսքիդէսի «Պրոմեթէոս Շղթայ-
ուած» դործին մէջ (479 Ք. Ա.։)։ Այդ անունը Եոյներէն անցաւ Հռո-
մայեցիներուն եւ յետապային սեփականութիւնը դարձաւ եւրոպա-
կան բոլոր ժողովուրդներուն։

Սլքրնական շրջանին, «Կովկաս» կը կոչուէր միայն Սեւ եւ Կաս-
պից ծովերու միջեւ, ինկած լեռնաշղթան, սակայն ժամանակի ըն-
թացքին, մանաւանդ Ռուսերու տիրապետութենէն վերջ այդ անունը
տարածուեցաւ Կասպից եւ Սեւ ծովերուն միջեւ, Կովկասեան լեռնե-
րու հարաւը եւ հիւսիսը գտնուած հողամասերու վրայ եւս։ Որքան
Ռուսերը այդ ուղղութեամբ դէպի հարաւ կ'իջնէին, այնքան կ'ըն-
դարձակուէին Կովկասի սահմանները։

Այս վերջին վաթսունամեակին (1879, ոռուսեւթուրք պատերազ-
մէն վերջ), Կովկասը իր մէջ կ'ամփոփէր։ —

Հիւսիսային Կովկասի մէջ

Կուբանի նահանգը 83,394 քառ. վերստ.

Թերեքի նահանգը 63,655 > >

Ստավրոպոլի նահանգը 52,234 > >

Համագումար՝ 199,284 քառ. վերս։ (Կոտորակները զանց առնուած)։

Հարաւային Կովկասի կամ Անդրկովկասի մէջ

Երեւանի նահանգը 23,194 քառ. վերստ.

Կարսի նահանգը 16,466 > >

Գանձակի նահանգը 38,922 > >

Թիֆլիսի նահանգը 35,904 > >

Քութայիսի նահանգը 18,535 > >

Բագուկի նահանգը 33,345 > >

Դաղստանի նահանգը 26,105 > >

Բաթումի նահանգը 6129 > >

Սեւ ծովեան շրջան 7327 > >

Սուխումի շրջան 5791 > >

Զաքարթալի շրջան 3502 > >

Համագումար՝ 215,233 քառ. վերստ.։

Ուրեմն Հիւսիսային եւ Հարաւային Կովկասները միասին ունէին 414,507 քառ. վերստ կամ 471,708 քառ. քիլոմետր տարածութիւն :

Կովկասը թէեւ կը կազմէր Ռուսաստանի հարաւային ծայրամասը, սակայն կը կառավարուէր մասնաւոր օրէնքներով, որոնք Ռուսաստանի ընդհանուր օրէնքներէն որոշ տարբերութիւն ունէին : Վարչական ղեկը կը գտնուէր կայսեր կողմէ նշանակուած փոխարքային ձեռքը : Այդ պատճառու ալ Կովկասը կը կոչուէր փոխարքայութիւն :

Կովկասի սահմանները կը կազմէին արեւմուտքէն՝ Սեւ ծովը, արեւելքէն՝ Կասպից ծովը, հիւսիսէն՝ Եւրոպական Ռուսաստանի Դօնի և Հաշտարիսանի (Աստրախան) նահանգները, իսկ հարաւէն՝ Թուրքիան եւ Իրանը : Հարաւային սահմանները կը սկսէին Սեւ ծովու ափերէն՝ Բաթումէն մօտ 30 քիլոմետր գէպի հարաւ : Սահմանագիծը ոնցներով պղնտական լեռնաշղթայի վրայէն եւ մօտենալով Արդուինի եւ Օլթիի, կը հասնէր մինչեւ Բարդողեան լեռները եւ այդ լեռնաշղթայի գագաթներէն անցնելով, կը մօտենար Արարատի կատարին, որ սահմանային հանգոյց կը համարուէր Ռուսիոյ, Թուրքիոյ եւ Իրանի : Արարատէն կը սկսէր պարսկական սահմանագիծը, որ ընթանալով Արաքսի ուղղութեամբ, կը հասնէր մինչեւ Մուղանի (Փայտակարան) դաշտը եւ իջնելով Սաւալանի կամ Թալիշի լեռները, կը միանան Կասպից ծովուն, Աստրայի մօտերը :

Այդ սահմանները որոշ փոփոխութեան ենթարկուեցան բոլեւիկեան տիրապետութեան ընթացքին : Իբրեւ վարձատրութիւն Թուրքերու մատուցած ծառայութեանց եւ յակիտենական բարեկամութիւն ու եղայրութիւն հաստատելու համար Թուրքերու եւ Ռուսերու միջեւ, 1921 Մարտ 18ին Մուկուսայի մէջ կնքուած դաշնագրով Ռուսերը Թուրքիոյ ճգնեցին Կովկասի հարաւային սահմաններէն 25,600 քառ. քիլոմետր տարածութիւն, այսինքն գրեթէ ամբողջ Կարսի նահանգը եւ Երևանի նահանգին Սուրմալու գաւառը ամբողջապէս, եղանակամասը որսնէ Հայաստանի Հանրապետութեան անքածան մասը կը կազմէին, իսկ Բաթումի նահանգէն Ճորոխ գետին՝ ափը՝ Արտահան, Արդուին եւ Արտանուշ քաղաքները :

Զափազանցութիւն չըլլար եթէ ըսենք որ Կովկասը, մանաւանդ անոր հարաւային մասը կամ Անդրկովկասը իր գիրքով, կլիմայով եւ բուսականութեամբ, իր յակիտենական ձիւներու մէջ թաղուած դագաթներով, իր խոր խոր ձորերով եւ ահարկու անդունդներով ու կիրճերով, իր լեռներու ծերպերէն գրեթէ ուղղաձիգ թափող փրփրադէղ գետակներով կամ ջրվէժներով, իր վտանգալից սառնադաշտերով, իր բաղմերանդ դաշտային ծաղիկներով եւ հազարումէկ տեսակ քաղցրահամ պտուղներով եւ արեւադարձային մշտադալար, հարուստ բուսականութեամբ կը կազմէ աշխարհի ամենագեղեցիկ վայրերէն մէկը :

Այնտեղ, շարժանկարի արագութեամբ անդադար իրարու կը յա-
ջորդեն սոսկումով լի եւ բնութեան հրաշալիքներով օժտուած տեսա-
րաններ, երբ մարդը մերթ պատրաստ է մեծ երկիւզածութեամբ
Աստծու ապաւինիւ իր կեանքին փրկութեան համար, եւ մերթ վեհա-
պանծ սքանչացումով եւ ինքնամոռացութեամբ դիմել բնութեան հը-
րաշալիքները:

Այստեղ է որ իրարմէ քանի մը ժամ հեռու տարածութեան մը
վրայ կրնայ կենակցիւ հիւսիսային թեւեռի դաժան կլիման արեւա-
դարձային եղանակի հետ: Բարձր լեռնազատաբուռու հետ միասին, ո-
րոնք ծովու մակերեսէն 4500էն մինչեւ 7500 ոտք բարձրութիւն ու-
նին եւ որոնք կը կազմեն այս երկրամասի առանձնայատկութիւննե-
րէն մէկը, յաճախ կը հանդիպինք ծովու մակերեսէն 50-85 ոտք ցած
շրջաններու: Շնորհիւ այս կացութեան, Անդրկովկասի մակերեսը
բոլորովին կը տարբերի Հիւսիսային կովկասի շրջանէն, որ իր գրե-
թէ միապաղաղ դաշտերով եւ հարթավայրերով աւելի շատ կը նմա-
նի Ռուսաստանի հարաւային տափաստաններուն:

Կովկասեան լեռնաշղթան, որ շեղակի կտրուելով կովկասը իւ
բաժնէ երկու մասերու, հիւսիսային եւ հարաւային, կը սկսի Սեւ
Ծով երկարող Կուբանի գետաբերանէն եւ աստիճանաբար բարձրա-
նալով իր կեդրոնին մէջ եւ ապա նորէն ցածնալով կը շարունակուի
մինչեւ կասպից ծով: Կը վերջանայ Բաղուէ մօտերը, Ազգերոնեան
թերակղզիին մէջ, բռնելով մօտ 2600 քառակուսի մղոն տարածու-
թիւն: Կովկասեան լեռնաշղթային գրեթէ կեդրոնը կը բարձրանան
ելքուս լեռը, որուն բարձր գագաթը ծովի մակերեսէն 18,470 ոտք
բարձրութիւն ունի եւ կազբեկը, որու բարձրութիւնն է 16,546 ոտք:

Կովկասեան լեռներէն անմիջապէս հարաւ, Սեւ ծովէն մինչեւ
կասպից ծով կը տարածուին Ռիօն եւ Կուր գետերու բարերեր հո-
վիտները: Արեւմուտքէն այդ հովիտը կը կտրուի Պոնտական լեռնա-
շղթայով, որ կարելի է ըսել կը միացնէ Հայկական լեռնապարը Կով-
կասեան լեռներու հետ: Այդ պատճառով յաճախ Հայկական լեռնա-
շղթան կը կոչուի Փոքր Կովկաս, զանազանուելու համար Կովկասեան
լեռնաշղթայէն:

Բարդողեան լեռները, վեհափառ Մասկու որ յանկարծ բարձրա-
նալով Արարատեան դաշտի ծայրէն դէպի հրկինք կը սլանայ եւ ամ-
պերու մէջ կը թաղէ իր յաւիտենական ձիւնով ծածկուած գլուխը
(5211 մեթը կամ 16,987 ոտք բարձրութիւն), իր կրտսեր եղբայր
Փոքր Մասկու, ծաղկափթիթ քառագլուխ Արագածը, Արայի եւ Շա-
միրամի լեռները, գեղածիծաղ Սեւանայ լիճը շրջապատող Գեղամայ
լեռները, Արցախի եւ Սիւնեաց երկրի լեռնաշղթաները կը կազմեն
Հայկական բարձրաւանդակի արեւելեան մասը: (Հայկ. Բարձրաւան-

դակը կը շարունակուի մինչեւ կարին եւ Վասովուրական) :

Հայկական Բարձրաւանդակի կովկասեան մասը մօտաւորապէս 70 % 4000էն մինչեւ 8000 ոտք բարձրութիւն ունի ծովլու մակերենէն եւ հակապատկերը կը ներկայացնէ Բաղուի նահանդին, որու մակերեսին մօտ 60 առ հարիւրը ծովլէն բարձր է միայն 0էն մինչեւ 500 ոտք : Այս տեսակէտէն Հայկական Բարձրաւանդակը Անդրկովկասի ամենաբարձր մասը կը կազմէ եւ իր գերբով կը տիրապետէ բոլորին վրայ, իրեւ մրցակից ունենալով Թիֆլիսի եւ Քութայիսի նահանդներու կարգ մը շրջանները, որոնց մակերեսին մօտ 16 առ հարիւրը միայն կը հասնի հայկական լեռներու բարձրութիւն :

Կովկասեան գրեթէ բոլոր լեռները հարաբիսային ծաղում ունին եւ երկար դարերէ ի վեր է որ մարած են : Միայն Արարատն է որ կարծես վերջնապէս չէ մարած եւ երբեմն կը սպառնար նորէն հրաբուխ ժայթքել, անցեալ եւ ներկայ դարերուն :

Հրաբուխ ժայթքելո՞ւ թէ իր վեհապանծ գերքին կամ թերեւս Նոյի տապանի առասպելին պատճառով, Արարատը կամ Մասիսը հայ ժողովուրդին կողմէ գրեթէ կը պաշտուի եւ սրբաղան լեռ կը կոչուի :

Յատկանշական է որ, թէ էլբրուսի եւ թէ Արարատի մասին միենոյն առասպելները կը շրջնի դարէ դար... էլբրուսի մէջ շղթայուած Պրոմեթէոսն է որ կը տառապի յաւիտենապէս, Արարատի անդունդներուն մէջ շղթայուած Արտաւաղդն է իր հաւատարիմ շուներուն հետո որ կը կրծեն իր շղթաները...

×

Կովկասի արեւմտեան եւ արեւելեան ափերը կը լուացուին Ազով, Սեւ եւ Կասպից ծովերու ջուրերով կը տեղ տեղ կը կազմեն յարմար ծովածոցեր, ձկնորսութեան եւ նաւահանդիստներու համար, կարդ մը տեղերու մէջ ալ ճահճիճներ, որոնք յաճախ բազմացնելով ճահճատենդի (մալարիա) մանրէները, աղիտարեր կը դառնան բնակչութեան համար : Այդ կողմէն աչքի կը զարնեն մանաւանդ Սեւ եւ Կասպեան ծովերու հարաւային կամ Անդրկովկասեան շրջանները :

Կովկասեան շրջանի Ազով եւ Սեւ ծովերու ափերը աւելի քան 800 քիլոմեթր երկայնութիւն ունին : Ազովի վրայ բաւական յարմար նաւահանդիստներ են Թեմրիւքը եւ Էյսկը : Կէրչի նեղուցէն Սեւ ծովու ափերը կը սկսին աստիճանաբար բարձրանալ մինչեւ Անապա : Այս վայրէն մինչեւ Սովորմ ընդհանրապէս բարձր են եւ ժայռոտ : Սուխումէն մինչեւ Բաթում կը սկսին ցածնալ եւ տեղ տեղ կը կազմեն ճահճիճներ : Սեւ ծովու վրայ, մանաւանդ ափերուն մօտ շրջաններու մէջ յաճախ կը փչէ հիւսիսային քամին, որոշ գժուարութիւններ պատճառելով նաւերուն :

Սեւ ծովու ափերուն ամէնէն յարմար նաւակայաններն են Նովո-

րոսիսկը, Փոթին եւ Բաթումը որոնք երկաթուղիներով կապուած ըլլալով երկրի ներքին դաւառներուն հետ, կը նպաստեն ներածութեան եւ արտածութեան: Իբրեւ նաւահանդիստներ գէշ չեն նաեւ Անապա, Տուապսէ եւ Սոչի:

Կովկասի արեւելեան ափը, որ ամբողջապէս կը լուացուի Կասպից ծովու ջուրերով, ընդհանրապէս աւելի անյարմար է նաւահանդիստներու համար քան թէ Սեւ ծովու ափը: Շատ մը վայրերու մէջ ափերը ծանծաղ են եւ ծածկուած ժայռերով եւ վտանդաւոր խութերով, ինչ որ կը դժուարացնէ նաւերու ազատ երթեւեկը: Յարմար կայանիք են նախկին Պետրովսկի (Մաշախ Կալա) եւ աւելի հարաւԴերենստի նաւահանդիստները: Մակայն ամենամեծը եւ ամէնէն յարմարն է Ապշերոնեան թերակղիին վրայ Բագուի նաւահանդիստը, որ կարելի է ըսել միակն է ամբողջ Կասպից ծովու արեւմտեան ափին համար: Այստեղ բեռնաւորուած նաւերը անդաղար կ'երթեւեկեն գէպի Պարսկաստան, Անդրկասպեան երկիրը, եւ մանաւանդ դէպի Վոլկա գետը, — դէպի Ռուսաստան:

ԱԲՐ. ԳԻՒԼԻԱՆԴԱՆԵԱՆ



Ն Ծ Խ Ա Ր Ն Ե Ր

... Որ եւ է ոճ իւրացնելու մեր ընդունակութիւնը շատ անգամ խարած է մեր սուղծագործելու ոգին. ուստի՝ մենք պիտի դատապարտենք իւրացումի այս դիւրութիւնը ցեղի մը համար, որ այլ եւս հասած է քաղաքակրթութեան որոշ մակարդակի մը. այլապէս մենք վրայ կուտանք ոչ միայն հայ լեզուի տոհմիկ դրոշմը, այլ եւ ցեղային նկարագրին անբռնարարելի ամբողջականութիւնը:

Դ. ՎԱՐՈՒԺԱՆ

X

Հե՞յ ագահ մարդ, հե՞յ ագահ մարդ, միտքը երկար կեանքը կարն, Քանի՛ քանիսն անցան ժեզ պէս, ժեզնից առաջ, ու առաջ հե՞նչ են տարել նըրանք կեանքից, թէ ինչ տանես դու ժեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրուան էս նամբէդ:

ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆ